

ԿՐԹՆԱ-ԻՄԱՍՏԱՍԻՐԱԿԱՆ

ԿԵԱՆՔԻՆ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ՀԱՐՑԵՐ

թ Տ է Ա Լ Բ

•

Մարզը իր գոյութեան առաջին օրերէն սկսելու, երբ գիտցած է զատորոշել զի՞նքը ձրջապատող իրերու և իրականութիւններու մէջ օգտակարն ու վասակարը, լաւ ու ու գէւը, ստորինն ու բարձրագոյնը, ուզած է ըլլաւ աւելին՝ քան ինչ որ իր շրջապատը կուտայ կամ կը թելադրէ:

Խնդիքն ասկայն բարձրանալ այս կարելիութեան, որոնելու կեանքը՝ վեր կեանքէն։ Պատմութիւնը ապացոյց է այս իրազութեան, մարդուն տնչերն ու փառափիրութիւնները, մարդուն բարձրագոյն ներշընչութերը միշտ աւելի եղած են քան իր նիւթական շրջապատին կարելիութիւնները։ Մարզը աւելի բարձր աշխարհէ մը եկած, միշտ ձգտութեած է սննդեցիր բարձրագոյն կեանքին։

Հետեւաբար ան որ կեանքի մէջ կը դնէ որոշ նպաստակ, բարձրացուցած կ'ըլլայ իր նայուածքը աւելի վեր՝ կեանքի զւտուի իրողութիւններէն։ Մարզը ինքնարեաբար կը մեծնայ չնորհւ ազնիւ ներշնչութերու, և իր այս ներշնչութերը զի՞նք կ'առաջնորդեն ինձակին։

Իտէալը այն մէծ կարելիութիւնն է, որմէ կ'ածանցին թէկ մեկ շրջապատող իրողութիւնները, որոնցմէ սակայն վեր կը մեայ ան ու իրեւ ամրողացում կամ կատարը անոնց։ Գիր-երկրային լոյս մը որ կեանքի ամենախոնարհ է ակնիերուն իսկ կ'ընծայէ որոշ պայծառութիւն, զանոնք ամէնքը առաջնորդելով մեծութեան և սըրբութեան։

Կեանքը լեցնող անմիջական իրողութիւնները այնքան անշուք, գուեկի, անհատար և անքաւական են, որ ամէն խորհուզ անհատ և ազնիւ սիրու, ձգտումը ունի իտէալին։ Թողոր գիտակից հոգիները կը միարին անոր անհրաժեշտարէն։ Սակայն ամենուն հասարակաց չէ այս զգացումը, ու

բուն մենք իտէալ անունը կուտանք։ Այսօրուն աշխարհի համար իտէալը ուրիշ բան չէ, բայց գոհացումը իր զգայաբաններուն, և այն բոլոր փափաքներուն՝ որոնք նիւթով և առօրեայով են պայմանաւոր նիւթակն անհրաժեշտութիւնը, այսօրուան աշխարհին մեծ կուռքն է, որուն կը զոհուին մարդուց տաղանդն ու կարողութիւնները։

Այսօրուան մարդը կ'իմաստափէ կեանքը յայտարարելով թէ ամէն բանի զախնանը փոշիանայ է, և դիպուածը միակ մերքնականութիւնը կեանքին, և թէ մարդը ուրիշ բան չէ բայց կատարելագործուած կենդանի մը։

Ուրիշներ՝ քիչ մը աւելի զգաստ, կ'երկարածին համբան իրենց բացատրութիւններուն, յանգելու համար նոյն եղբակացութեան իւնի կամ աշխատած գործը չէ պարզապէս կոյր գիպուածին, մարզը, կրնայ ունենալ կարելի բարին, բայց կեանքը ան է, ինչ որ կը տեսնեն մեր աչքերը և կրնան շօշափել մեր ձեռքերը։

Քիչեր կրնան հաշտուիլ մարդուն այն ներքին ապրումին, ոգեկան այն մեծ գործոնին, որ զի՞նք միշտ վեր կը քաշէ աշխարհի տեսաննելի և շօշափելի սահմաններէն, իր մէջ զգալի ընկլու աշխարհէն, նիւթէն վեր ներջնչութերը։ Այսօրուան աշխարհը երազը կը նկատէ երազ միայն շինուած մարդուն փափաքներէն, չգոհացուած իղձերէն, որուն յազբանակը, ուրիշ բան չէ՝ բայց այն պատրանքը զոր ան կը ստեղծէ ենթակային մէջ։

Այսօրուան աշխարհը համաձայն է Բրուտոսի հետ, երբ կը մեռնէր ան Ֆիլիպէի զաշտերան վրայ, և Առաքինութիւնն զուն բառ ընեն ես միայն։

Մարդուն գերագոյն իտէալը Աստուածէ է, երբ մերժենք իր գոյութիւնը, մենք զմեկ գրած կ'ըլլանք իր աւելը, և սակայն այս պարագան ուրացումն է զիտակցութեան, լոգինին, և անխզնութիւնը իր բոլոր ձեւերուն ապէ, արդարացումն է ամօթալի եսապաշտութեան, որ առաջնութեան հաւասար կրնայ գնիւ մոլութիւնը։

Ուրիշ փորձութիւն, զոր ունի այսօրուան աշխարհը, որոշ զաղափարներուն ընծայելով բացարձակ արժէք։ Գիտութիւն, ձայն

բենիք, մշակոյթ, փոխարինելով գերազոյն իրականութեանը հետո։ Անշուշտ որ ասոնք արժէ քններ են և սիրելի մեզի, սակայն այս բոլորն վեր, կայ Ան որ աղբիւրն է այս բոլորին, որուն մէջ միայն կրնան իմաստ առնել այս բոլորը։

Աստուծմէ հետի մարդը անդադար կը տառանի զինքը նուաստացնող գերութեան մը և անաւագող անսանձութեան միջնեւ։ Որպէսզի մեր ճակատագիրն իրականանայ այնպէս ինչպէս Աւետարանը զայն մեզի կը ներկայացնէ, պէտք է որ Աստուծած ըլլայ ոչ միայն վսիմ գալափար մը, այլ նաեւ գոյացական իրականութիւն մը։ Մարդկաւ յին անձնաւորութեան եղաշըզութիւնը ա'յն տաեն միայն հնարաւոր կ'ըլլայ, իրը կը հաւատանք Աստուծոյ գոյութեանը և կինց գանարար գործելութեանը։

Աստուծոյ ծանօթուրիւնը。— Ս. Գիրքը անզգամ կը կոչէ Աստուծոյ գոյութեան չը հաւատացողը, այսինքն առաւելապէս բարոյական և ոչ թէ բանական տկարութեան հետեւանք կը համարի Աստուծոյ մերժումը։ Մարդ չընդունիր զ Աստուծած, ոչ թէ անոր մասին լուսաբանուած չըլլալուն համար, այլ որովհետեւ կ'ուզէ ընդզիկ անոր գէմ, զինքը գատապարտող աստուծային արգարութիւնը արհամարելուն համար է որ կ'ըսէ թէ Աստուծած չկայ։ Այս է Առաքեալին խօսքերուն իմաստը, իրը անարգարանալի կը դատնէ ճշմարիս Աստուծոյ ծանօթութեանէն խսորաց հեթանոսները (Հոռովմ. Ա. 21-23)։ Ե զանոնք՝ որ կ'ուրանին գերագոյն գատաւորին գոյութիւնը, վասնզի շեղած են ուղղութեան և սրբութեան ճամարէն (Հոռովմ. Գ. 10-18)։ Անասմուածութիւնը հոգեւոր անիշխանութեան պատուզն է։

Արդարեւ արամարանութեամբ չէ որ կ'ապացուցուի Աստուծած։ Աւետարանի լոյսը միայն կրնայ Անոր համոզումին տանիլ մարդը, Անոր խօսքին հնազանգողը և Անոր օրէնքը իր կեանքին կանոն ընողը միայն կրնայ համոզուիլ Անոր գոյութեան մասին։ Այս պատճառաւ, Աստուծոյ գոյութեան ապացոյցները հաւատացեալին միայն կրնան ծառայել և ոչ անհաւատին։ Այդ ապացոյցներէն՝ տիեզերաբանականները կրաշալի կիրապով պարզուած են Սազմու ԺԹ. 2-7, ԺԹ. 26-27, Ծ.Դ., Խ. Խ. 12-26 և Հոռովմ. Բ. 20 հաստուածներուն մէջ, իսկ բարյա-

կաները կամ հոգերանականները՝ Գործք Ժ. 27-31 և Հոռովմ. Ա. 32, Բ. 14-15 հատուածներուն մէջ։

Այդ ապացոյցները իրենց էութեան մէջ զգացողներն են որ զանոնք կը գտնեն նաև տիեզերքին մէջ, ամէն սեղ ։ Յետոյ, սակայն, երբ փիլիսոփայական միտքը գրութեան գերածեց քրիստոնէական ըլլունումը, շանքեր եղան Աստուծոյ խնդիրը կանոնաւոր և մերատիկ ապացուցութեան մը ենթարկել բայց այս ձեռարկը լուրջ գտուաթութեան մը բախողեցաւ, մէկ կողմէն գրիստոնէական փիտութիւնը անընկերի կիրապով կը մղուէր դէպի արամասացական այլպիսի աշխատանք մը, վասնզի Աստուծած տիեզերական սկիզբը այսինքն աշխարհի փիհագոյն օրէնքը ըլլալով, գայն ապացուցիէ հրաժարիլ աւազի վրայ չէնք կանգնելու պիտի նմանէր, և միւս կողմէն կը խորհուէր թէ Աստուծած, իրեւ գերազոյն պատճառաւկանութիւն, անընդունակ էր ապացուցուելու, վասնզի լինչ է ապացուցելը, եթէ ո՛չ երեւոյթ մը զերածել իր ծագութեաներուն, իրերու բարդ շղթայաւորումին մէջ իր տեղը տալով իրեն։ իսկ քանի որ Աստուծած իրմէ գուրս գոյ եղող պատճառէ մը կախում չունի, կը խոսւափի ապացուցութեան որեւէ կիրապէ։

Այդ է պատճառ որ քրիստոնէական մտածումը սկիզբէն ի վեր տաստանած է երկու ծայրերու միան։ մէկ կողմէն ուղելով բանասրուակն հաստութիւն թէ Աստուծած կայ, ինչ որ բարել է թէ մարդ կրնայ ճանշնալ զայն։ իսկ միւս կողմէն զիմելով վեհագոյն պատճառականութեան անհասկեալի լինելու մասին, ինչ որ ամէն պատճառաւրաբանութիւնը պատրողական կը դարձնէ։ Այս երկու ձգտուածները գոյակիցըն կան կղեմէն Աղեքաննքացացին մէջ, որ ուրանալով հանգերձ Աստուծոյ «ապացուցական ճանօթութիւնը»։ զարձեալ կ'ըսէ թէ մարդոց մտքին մէջ Արարիշի ծանօթույթ մը կայ։ Աւրիշներ խնդրոյս հակնդդէմ կողմերէն մին կամ միւսը կը պաշտպանէն։ Գնոստիկեանները ժխտական կողմին կը յարին, ըսելով թէ Աստուծած անձնառելիու ճանանուաննելիք է։ Նոր-Պատոնականութիւնը աւելի ոյժ տուաւ այս գաղափարին, որուն գերազանց արտայայտութիւնը երեցաւ Սուտ Ժիռնիսիսուի գրուած քններուն մէջ։ Գերապոյն էակին

ստորոգելիներ տալով՝ անոր էութիւնը նըւա-
զեցուցած կ'ըլլանք, կ'ըսէին անոնք. բա-
ցարձակ ժիտականութիւնն է ան, և իրը
այդ չի կրնար պարփակուիլ մարդկային
ունե իմացումին մէջ: Հակառակ ծայրին
վրայ կը գտնուէին Արիսոսականները, եթէ
ոչ ինքն Արիսո, այլ գոնէ Խնամիխո, և այդ
դպրոցին ծայրայիշական աստուածաբառա-
ները: Անոնք աստուածաբառն էակին համար
կը կիրարէին բանական ստորոգութիւն-
ները, իրենց համար վեհագոյն պատճառա-
կանութիւնը չէր կրնար խուսափի բանա-
կանութենէն: Խնամիխո կը խիզափիր մին-
չեւ իսկ ըսել թէ Աստուած այնքան չի
ճանչնար ինքզինքը որքան մարդը կ'ըմբռ-
նէ զայն:

Եկեղեցոյ ուղղափառ վարդապետնե-
րը, այսինքն անոնք որոնց գրուածներուն
մէջ է իրենց ժամանակի քրիստոնէական
գիտակցութեան արտայայտութիւնը, կը
զգուշանան այն երկու ծայրայեղութիւն-
ներէն. անոնք կ'ընդունին թէ Աստուած
արդարի բացարձակապէս կամ բովանդակ-
օրէն հասկնալի չէ, և սակայն մենք բատա-
կան մը կ'ըմբռնենք զայն: Եւ ստուգիւ,
արդար և օրինաւոր միայն պէտք է նկատ-
ուի այս մտածումը, վասնզի, թէն Աստ-
ուած, իրեւ առաջին պատճառ, որ կ'իշխէ
փոփոխութեանց և երկրաւոր գաղափարնե-
րու որորտին վրայ, անհասանելի է մեզի,
բայց մարզն ալ, վերջապէս, անմասն չէ
աստուածային ծանօթոյքի մը ընդունա-
կութիւնն եւ յետոյ, անձին ծանօթու-
թիւնը այսինքն ինքնանձանաչութիւնը ինք-
նին սկիզբն է ծանօթութեան Աստուածոյ,
քանի որ որքան խորանայ մարդ իր անձին
զգացումին մէջ, այնքան աւելի պիտի զտնէ
հոն Աստուածոյ զգացումը, ու մեր կողմէ
Աստուածոյ ծանօթութեանը, որ կը յատկա-
ւորէ կամ կը սահմանաւորէ իրմէ բլիստ
գոյակներուն զաղափարը, կերպով մը լրա-
ցումն է արդէն ծանօթութեանը զը որ ունինք
կամ կրնանք ունենալ մեր անձին մասին: Աստուածոյ գիտութիւնը մեր միտքին յարա-
կից ծանօթութիւն մըն է, և միայն մեջքն
է որ կը մթագնէ զայն: Ասկէց է որ կը
ծագի Ս. Գրքի մէջ բովանդակուած յայտ-
նութեան միջոցաւ լուսաւորելու հարկէ:

Այսպէս, քրիստոնեան իր տրամադրու-
թեան տակ կամ իր մէջ ունի Աստուածոյ

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԵԿԵՂԵՑԻՆ

Աւելիքորնեց. — Ռուբինեան անկախու-
թեան վերջ, երկրի ռազմիկ տարրերը ձիւնի
նման հալեցան: Երեք գարերէ ի վեր
Մօնկոլ-Թաթարական լուծը կախուած էր
արդէն հայ երկրի վրայ: Այդ երեք գարե-
րու շրջանին՝ մեր երկրը ամրողապէս կեր-
պարանափոխուեցաւ: Անկէ վերջ այլեւս
հայութիւնը կը ներկայանար իրը ազգագրա-
կան փոքրիկ կաթիւներ, ցրուած մահմետա-
կան ծած ծովի մէջ:

Միտքը, շատ բնական է, չէր կրնար
ապրիլ այս կարգի դրութեան մէջ, ուր ֆիե-
զիքական կեանքը անընդհատ կը դիմէր
գէպի մահ և ոչնչութիւն: Այս տիսուր ժա-
մանակաշրջաններուն մարելու վտանգին էին
ենթարկուեր նաև մեր մտքի մարտկոցները,
վանքերը, անոնց խաղաղ խուցերուն մէջ
հազիւ թէ կը պլազար վանականին ճրագը:
Այդ խուցերու մէջ էր որ գարերով գարբ-
նուեր ու պահպանուեր էր հայ գրականու-
թիւնը և որ այժմ ոչ միայն իր նուազման,

ծանօթութեան տարրերը, քանի որ թէ
տիեզերաբանութենէն կամ բնութեան զիր-
քէն կրնայ քաղել Աստուածոյ գոյութեան
բնարանական ապացոյցները, կամ Աստ-
ուածաշունչէն՝ յայտնութենական ցուց-
մունքները և թէ իր ինքնազննութենէն
հոգեբանական փաստերը: Այնպէս որ այլես
աւելրդ պիտի ըլլար ապացուցակն որևէ
ուրիշ ձեռնարկութիւն: բայց, թէ անհատ-
ներուն պատասխանելու, թէ հաւատաց-
եալներուն գիտակցութիւնը աւելի պայծա-
ռացնելու և թէ Աստուածոյ մասին մեր ու-
նեցած բնական ծանօթութիւնը աւելի կա-
տարելագործելու համար սովորութիւնն ե-
ղած է միշտ ինչպէս Միջին գարուն դպրո-
ցական աստուածաբաններուն մօտ, նոյն-
պէս աստուածաբանական նոր դպրոցնե-
րուն համար գասաւորել կարգ մը փաստերւ

Մեզի համար, անօգուտ չըլլար քիչ մը
մօտէն տեսնել և քննել այդ փաստերուն
արժէքը:

(1)